

30-8

ՍԱՐԲԱՅԻՅԷ	
ԷԼԻՐՈՒ ՊՈՐՍԱՍԸ	ՂԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ
Լճանորա 27 Հոկտ.	Էսհ. ուս. տխնն ագշ. դարս. 42-20
Ինկիլ. էսհանը Ինկ. Լիք. 97-18, 10	Պուս ապագի աշնուր 42-19
Օսմ. էսհանը սարդը 44-12	Իսթիք. 63 (Մուսթան) 6 1/2 ֆ. 63-
» » գարանոր 44-7, 16	» 65 » 6 1/2 ֆ. 63-
Իսթիքըրազ 65 44-9, 4	» 69 (Բխար) 6 66-
» 69 44-7, 18	» 72 (Ջան տիւ Թրէշոր) 20-75
» 74 55-	» 73 6 1/4 ֆ. 61-50
» 72 21-1, 4	Բուսնիլ չըմնորֆէր 3 42-50
» 73 42-7, 4	Ադնէ ֆայրի 0 9-
30 մանըր պանդալը 40-1/2	Բըրօր Դէշ 67-1, 2
Մըրըր տուսու. մուլա հըսէ 48-	Հալաֆէսիդ » 75-
» Իմթլալը 73-1, 8	
Բուսիա Իսթիքըրազ 88-5, 16	
Գամպիո Բայրիզ 3 ալ վաստէ -	
	ՊԱՆԳԱ ԱԿՄԻՐՆԱԼԱՐԸ
Փայրիլ 27 Հոկտ.	Գրէտի ժէնէրալ 4- 8
Ֆարս. Էսհ. 3 1/2 ֆր. 83-42, 1, 5	Ստամպուլ պանդալը 6-
» » 3 գրծանուդ 447-40	Սուսիթէ ժէնէրալ 4- 8
Օսմ. էսհանը սարդը 44-30	Թրամվայ 4-
» » գարանոր 44-50	
Իսթիքըրազ 65 ֆր. 74-	
» 69 68-	
» 73 61-	
Մըրըր ֆծուտ. մուլա հըսէ 243-75	ԱԶԶԷԼԻԲԻՆԷ ՖԻՑԱԹԸ
Գրէտի Լիննէ 872-30	Օսմ. լիբասը 100 դրաման Դշ. ֆր Դշ. ֆր
Օսմանըր պանդալը 515-	Պէշալ մննիտիլ ֆարգը 106-18
Բուսնիլ չըմնորֆէր 43-	Մէթալիք » 447-10
Իթալիա էսհանը 78-80	Պէշիք » 418-
Գամպիո Լճանորա 3 ալ վաստէ 23-29	Գազըր » 370-
	Բայրիլ » 743-
	Ինկիլիլ լիբասը 403-25
	Ֆարսանըր ալթուսու 87-12
	Փոշ 89-42
Վիէննա 27 Հոկտ.	Գրիմէշ ալթուսու 51-40
Աճի ֆիօրին -	Գարպոն դայաշի 8-65
Բուսնիլ չըմնորֆէր -	